

ԱՆՔՈՒԱՆ ՊԵՈՒՄԱՆ

ԹԱՐԳՄԱՆ ՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՇԱՐԺԸՆԹԱՑ

Նախորդ գլուխին մէջ տեսապէս ոգեկոչուած հարց մը կար, գոր պիտի դարձնենք հիմա մեր ուշադրութեան առարկան. ինչպէ՞ս հասկնալ թարգմանութեան եւ ֆննադատութեան յղացմանը մասին նշանակալի ծ. Շլէկըլի եւ Նովալիսի մօտ: Յստակ է, որ այս տեսաբանական պարտկումը առնուազն երկու պատճառներ ունի: Եթէ ճիշդ է որ *Աթէնէումի* քերականագիտական մտահոգութիւններուն կորիզը բանաստեղծութեան Կոպերնիկեան յեղափոխութիւնն է եւ եթէ այդ յեղափոխութիւնը իր կարգին կը պահանջէ Քանթեան առումով ֆննադատութիւն մը, այն ատեն՝ հասկնալի է, որ իրենց մօտ գրական ֆննադատութիւնը գրաւէ յառաջաբեր: Առաւել եւս, եւ ահա երկրորդ պատճառը, Վիպապաշտներու խորհրդածութեան մեկնակէտը, առնուազն Շլէկըլի եղբայրներուն մօտ, բանասիրական եւ ֆննադատական գործունէութիւնն է, հետզհետէ բարձրացած փիլիսոփայական կիրառումի մակարդակին: Նովալիսն ալ ի վերջոյ, հակառակ անոր որ իր մտային պատրաստութիւնը տարբեր ճամբաներէ անցած էր, «բանասիրութիւն» անուանին տակ կը հաւաքէր ինչ որ կը վերաբերի գրաւորին ու գրութեանականին: Ունինք ուրեմն ֆննադատութիւն բառին դիմաց՝ երկու իմաստներ: Առաջին պարագային խնդրոյ առարկայ է անդրանցական ֆննադատութիւնը, բանաստեղծութեան ինքնանդրադարձումը, բանաբանութիւնը¹: Երկրորդ պարագային, խնդրոյ առարկան գրութիւններու ֆննադատութիւնն է, այսինքն՝ գրական ֆննադատութիւնը: Թերեւս

¹ «Անդրանցական» կը թարգմանաւ անշուշտ Քանթի *transzendental*: «Բանաբանութիւն»ը Նովալիսին կողմէ ստեղծուած բառ մըն է (*Logologie*), ուր կ'արտայայտուի ֆննադատութեամբ եւ բանասիրութեամբ՝ գրական լեզուն երկրորդ (կամ երրորդ) կարողութեան մը բարձրացնելու ծրագիրը:

կարելի ըլլայ խօսիլ հոս ընդհանրացած ֆենադատութեան եւ սահմանափակ ֆենադատութեան մասին, ինչպէս թարգմանութեան պարագային: Բայց հոս ֆենադատական երկու ձգտումները նոյն կէտին կը յանգին, թէկուզ իտէպ կէտ, ուր անոնք կը միանան ու կը դառնան անգատորոշելի, այսինքն ուր երեւութապէս *անկարելի կ'ըլլայ գրականութիւնն ու ֆենադատութիւնը զատել իրարմէ*: Գալիք գրականութիւնը ի հարկէ՝ ինքն իր ֆենադատութիւնը կը պարունակէ ինքն իր մէջ: Ֆ. Շլէկըլի բառերով՝ ան կ'ուզէ «երբեմն միախառնել, երբեմն ալ միահառնել բանաստեղծութիւն եւ արձակ, հանճար եւ ֆենադատութիւն»²: Բայց գրական ֆենադատութիւնն ալ, որպէս սեռ եւ կրթանք, հակառակ ուղղութեամբ շարժում մը կը կատարէ, դէպի բանաստեղծականացում:

Բանաստեղծութիւնը կրնայ ֆենադատուիլ միայն բանաստեղծութեամբ: Արուեստի մասին դատում մը որ իր կարգին արուեստի գործ չէ... Բազմաբնուէր իրաւունք չունի արուեստի կալուածէն ներս:³

Նովալիս իր բառերով կ'երկրորդէ բարեկամին ըսածներուն.

² Friedrich Schlegel, *Kritische Schriften* (Քննադատական Գրութեանքներ), խմբագիր՝ Wolf Dietrich Rasch, Carl Hanser Verlag, München, 1956, էջ 37: Վերջին տասնամեակներուն Ֆրիտրիխ Շլէկըլի գործերը արժանացած են բազմաթիւ վերահրատարակութիւններու: Իր «Կոտորակներ»ը պիտի մէջբերենք վերոյիշեալ հրատարակութեան հետեւելով: Պեոման զանոնք կը մէջբերէ Ֆրանսերէն թարգմանութեան յղելով, հոս՝ Ph. Lacoue-Labarthe et J.L. Nancy, *L'Absolu littéraire*, Փարիզ, 1978, էջ 112: Այսուհետեւ վերջինս պիտի նշուի AL սկզբնա տառերով: Կոտորակները լոյս տեսած են ժամանակին (1796էն 1800, երկու տարբեր պարբերաթերթերու մէջ (Lyceum եւ Athenäum) առանց թուարկումի: Շլէկըլի Ամբողջական Գործերու վերջին ու վերջնական հրատարակութեան մէջ (*Kritische Ausgabe*, II, Verlag Ferdinand Schöningh, Paderborn, 1961, խմբագիր՝ Hans Eichner), անոնք կ'երեւին թուարկուած ձեւով: *Աթէնէումի* «Կոտորակներ»ը (գերմաներէն՝ Fragment) Շլէկըլի կողմէ տպուած էին առանց հեղինակի անունի, որպէս հաւաքական գործ: Համարակալութիւնը եւ հեղինակային «իրաւունքներ»ը որոշուած են ԺԹ. դարու վերջաւորութեան, հետազօտողներուն կողմէ: Մէկն ու միւսը կարելի է գտնել նաեւ Ֆրանսերէն լեզուով (բոլոր «կոտորակներ»ու թարգմանութեամբ հանդերձ) *L'Absolu littéraire* հատորին մէջ:

³ AL, էջ 95: F. Schlegel, *Kritische Schriften*, էջ 21: «Քննադատական կոտորակներ»էն՝ թիւ 117: «Քննադատական կոտորակներ» (*Kritische Fragmente*) կը կոչուին Ֆրիտրիխ Շլէկըլի հրատարակածները իր անունով, ուրեմն կոտորակներու առաջին շարքը, *Աթէնէումի* շրջանէն ճիշդ առաջ:

Թարգմանութիւնը որպէս ֆենադատական շարժընթաց

Ով որ չի կրնար բանաստեղծութիւն գրել ժխտական առումով միայն պիտի կարենայ բանաստեղծութիւնը դատել : Վաւերական ֆենադատութեան յատուկ է ֆենադատութեան առարկան ինքն իր ուժերով արտադրելու կարողութիւնը: Ճաշակը, եթէ առանձնացուի, կը դատէ, այո, բայց բառին ժխտական առումովը միայն:⁴

Այդ է որ անվերջ ու անդադար կը կրկնեն վիպապաշտ գրութիւնները եւ այդ է մասամբ կոտորակի արուեստին նպատակը. միացնել իրարու անդրադարձութիւնը եւ բանաստեղծական ձեւը: Այս իւրապատուկ միախառնումը Ի. դարու ընթերցողներուս կրնայ թուիլ սովորական բայց չի դադարի ըլլալէ բարդ երեսոյթ մը: Մէկ կողմէ՝ ճիշդ է, որ երկի ներքին ֆենադատութիւնը կը յայտնուի որպէս արտաքին ֆենադատութիւնը հնարաւոր դարձնող պայմանը. բայց միւս կողմէ կարելի է նաեւ ու նոյնքան ուժգնութեամբ ըսել, ինչպէս չի վարանիր ընելէ Ֆ. Շլէկըլը, որ *արտաքին ֆենադատութիւնը, երբ իր «սպագայի կոտորակներ»-ով կը բանայ գրականութեան իսկ կայունածը, կը հանդիսանայ սպագայ երկին հնարաւորութեան պայմանը:*

Հոս նկարագրուածը անհնարին պիտի ըլլար սակայն եթէ ֆենադատութեան յղացքը իմաստի հիմնական փոփոխութեան մը ենթարկուած չըլլար: Երկ մը ֆենադատել չի նշանակեր այլեւս անոր շուրջ կարգ մը դատումներ արձակել գեղագիտական կամ զգացողական կանոններէ մեկնելով, հասարակութիւնը տեղեակ պահելու կամ լուսարանելու միտումով: Ինչպէս կ'ըսէր Նովալիս առասպելական թարգմանութեան անդրադարձող կոտորակին մէջ, կը նշանակէ երեսան բերել այդ երկին գուտ Գաղափարը, անոր «գուտ եւ աւարտուն բնոյթը», այլ խօսքով՝ «ոգեկան միմոսութեան» արարքը կատարել, որ գրական երկի խորագոյն հասկացողութեան հիմքն է: Եւ ճիշդ է, որ հետեւելով Ֆ. Շլէկըլին՝ ֆենադատութիւնը «բանդագուշական» բան մը ունի իր մէջ, կը դառնայ հասկացողութեան հիմնական արարք: Այս ամբողջը ըսուած է ամենաճշգրիտ կերպով Շլէկըլին կողմէ, Լեսինկին անդրադարձող իր խոհագրութեան մէջ.

⁴ Նովալիս, *Werke*, Band 3 (Fragmente II), թիւ 1869, էջ 36: Պերմանին մէջբերումները կը հետեւին Նովալիսի "Ամբողջական Գործեր"ու Հայտըլպերկեան հրատարակութեան: Տե՛ս Novalis, *Werke*, չորս հատորով, խմբագիր՝ Ewald Wasmuth, Verlag Lambert Schneider, Heidelberg, 1953-1957: Առաջին հատորը (Die Dichtungen) կը պարունակէ բանաստեղծութիւնները, վէպը (Heinrich von Ofterdingen) եւ լոյս տեսած արձակ գրութիւնները, որոնց կարգին կ'ուտրակներու հաշակաւոր շարքը՝ *Բեղմնափոշի* (Blütenstaub). Երկրորդ եւ երրորդ հատորները կը պարունակեն անոխայ մնացած կ'ուտրակները (Fragmente I, II), չորրորդը՝ նամակներ ու այլ փաստաթուղթեր (Briefe und Dokumente):

[...] Ո՛չ թէ այնքան դատել, որքան՝ ըմբռնել եւ բացայայտել: Արուեստի երկին մէջ պարտքին տակն ենք ո՛չ թէ միայն գեղեցիկ պարբերութիւնները երեսան բերելու, այլեւ՝ Ամբողջին սպաւորութիւնը ձեռք ձգելու [...]: Եւ իմ կարծիքով՝ երկ մը ըմբռնելի է միմիայն երբ նկատի ունենանք միաժամանակ արուեստագէտին միւս բոլոր երկերուն կազմած համակարգը [...]: Այսպէս ուրեմն արուեստի կալուածին մէջ ամէն մէկ առանձին երեսոյթ պէտք է առաջնորդէ նաեւ անսահման Ամբողջի գաղափարին [...]: Այդ Ամբողջին երբ կը ձգտիք, ... կրնաք ամենայն ապահովութեամբ յուսալ, որ պիտի չհանդիպիք երբեւիցէ բնական սահմանի մը [...], այնքան ատեն որ չէք հասած կորիզին: Ի՞նչ է այդ կորիզը: Բոլոր արուեստներուն եւ թուր գիտութիւններուն օրգանական միութիւնն է, այդ միութեան օրէնքն ու պատմութիւնն է: Կազմաւորման վերաբերող այս դրոյթը⁵, արուեստի ու ցնորանքի այս բնագիտութիւնը արժանի է նկատուելու յատուկ գիտութիւն մը, գոր պիտի ուզէի. կոչել համայնագիտութիւն: Բայց այդ գիտութիւնը գոյութիւն չունի տակաւին [...]:

Հոս է ուրեմն դրական քննադատութիւնը տնօրինող առարկայական օրէնքներուն աղբիւրը, հո՛ս եւ ուրիշ ո՛չ մէկ տեղ: Եւ եթէ ճիշդ է մինչեւ հոս ըսուածը, [...] այն ատեն իսկական քննադատութիւնը չի կրնար զբաղիլ այնպիսի գործերով, որոնք իրենց նպատակը չեն բերած արուեստի եւ գիտութեան զարգացման: Այո՛, ո՛չ իսկ հնարաւոր է նշմարիտ քննադատութիւն մը կիրարկել գործերու վրայ որոնք մշակոյթի եւ հանճարի այդ օրգանական միութեան հետ կապ չեն հաստատած:⁶

Եթէ կ'ուզէք փորձել հեղինակներ ու երկեր հասկնալ, այսինքն զանոնք իրենց ծննդական սկզբունքէն մեկնելով վերակազմել, ամէն արուեստի եւ ամէն գիտութեան ետին կանգնող այս մեծ օրգանական միաւորին հետ կապակցութեամբ [...]:⁷

Գերազանց արուեստին եւ գերազանց ձեւին էութիւնը Ամբողջին հետ այս կապակցութեան մէջ կը կայանայ...: Ահա թէ ինչո՛ւ բոլոր երկերը մէն ու միակ երկ մը կը կազմեն, բոլոր արուեստները՝ մէն ու միակ

⁵ Կարելի պիտի ըլլար նաեւ թարգմանել՝ «մշակոյթի շուրջ այս դրոյթը» (diese Bildungslehre): Մէկ տող վար՝ «ցնորանք»ը կը թարգմանէ գերմաներէն «Phantasie» բառը:

⁶ F.Schlegel, *Kritische Schriften*, էջ 255-256:

⁷ F.Schlegel, *Kritische Schriften*, էջ 258: «Wenn ihr versuchen wollt, Autoren oder Werke zu verstehen, d.h. sie in Beziehung auf jenen großen Organismus aller Kunst und Wissenschaft genetisch zu konstruieren...»

Թարգմանութիւնը որպէս ֆենադատական շարժընթաց

Արուեստ մը, բոլոր բանաստեղծութիւնները՝ մէն ու միակ Բանաստեղծութիւն մը:⁸

Ամէն բանաստեղծութիւն, ամէն երկ պէտք է ցոլացնէ Ամբողջը իր նշանակութեամբ, պէտք է գայն ցոլացնէ իրապէս եւ իրողապէս:⁹

Երկ մը *հասկնալ* ուրիշ բան չէ ուրեմն, եթէ ոչ գայն զետեղել արուեստի ու գրականութեան Ամբողջին մէջ, ցուցաբերել անոր խորհրդանշական էութիւնը, որ Ամբողջին՝ արուեստի Գաղափարի նշումին ու նշանակումին (Bedeutungին) մէջ կը կայանայ: Հասկնալ հաւասար է հոս երկի «անհուն իմաստ»ը վերբերելուն: Այդ գործողութիւնը կատարող ֆենադատութիւնը կրնայ միայն «դրական» ըլլալ, այսինքն՝ նուիրուիլ բացառապէս այն երկերուն, որոնք իրենց իրենցմով կը նպաստեն արուեստի Գաղափարին իրականացման: Մինչդեռ ժխտական ֆենադատութիւնը վիճարկողական բնոյթ ունի: Լեսինկին նուիրուած ուրիշ աշխատասիրութեան մը մէջ, Շլէկըլ նոյն բնամիտքը կը գարգացնէ.

Դժուար չէր ցոյց տալ, թէ ֆենադատութիւնը անհրաժեշտ է ամէն տեսակի գրականութեան համար: Բայց մինչեւ հիմա որպէս հիմք ծառայող յղացքը ֆենադատութեան պատմական յղացքն էր: Խօսքը կ'ըլլար միմիայն մինչեւ օրերս գոյացած ֆենադատութեան մասին: Բայց չկա՞յ արդեօք ամբողջովին այլ ֆենադատութիւն մը [...]: Ո՛չ թէ միայն հնարաւոր է, այլ՝ հաւանական է որ կայ, հետեւեալ պատճառով: Յոյներուն մօտ, գրականութիւն ըսուածը շատոնց հրապարակի վրայ էր, գրեթէ աւարտած էր, երբ ֆենադատութիւնը սկսաւ: Արդիական շրջանի պարագան տարբեր է, առնուազն մեր՝ Գերմաններու մօտ: Հոս ֆենադատութիւն եւ գրականութիւն միաժամանակ ծնունդ առած են, այո, ու կարելի է մինչեւ իսկ ըսել որ առաջինը ծնած է երկրորդէն առաջ [...]: Օտար երկերը եւ անոնց մէջ նոյնիսկ ամենէն չնչինները կը քանչնային մեր երկերը քանչնալէ առաջ: Նոյնիսկ հիմա չեմ գիտեր, թէ ո՞ր մէկը կրնայ մեզ աւելի հպարտացնել, գրականութի՞ւն թէ ֆենադատութի՞ւն ունենալնիս: Փոխուածը երկուքին միջեւ յարաբերութիւնն է. այդ փոփոխութեամբ, ամբողջովին այլ տեսակի ֆենադատութեան մը հնարաւորութիւնը, գաղափարը, կը ծագի: Այս նոր ֆենադատութեան պաշտօնը պիտի

⁸ F.Schlegel, *Kritische Schriften*, էջ 257–258: «Das Wesen der höhern Kunst und Form besteht in der Beziehung aufs Ganze... Darum sind alle Werke ein Werk, alle Künste eine Kunst, alle Gedichte ein Gedicht.»

⁹ F.Schlegel, *Kritische Schriften*, էջ 260: «Jedes Gedicht, jedes Werk soll das Ganze bedeuten, wirklich und in der Tat bedeuten.»

ըլլայ ո՛չ թէ արդէն իսկ զարգացած, աւարտած ու թոմած գրականութեան մը շուրջ մեկնողական աշխատանք մը տանիլ, այլ՝ նոր կազմուելիք, նոր աւարտելիք, մինչեւ իսկ նոր սկսուելիք գրականութեան մը օրինաչափութիւնը՝ օրգաններ դառնալ: Գրականութեան օրինաչափութիւնը, այսինքն՝ ֆննադատութիւն մը որ պիտի չըլլայ միայն բացայայտող ու պահպանող տեսակէն, այլ պիտի ըլլայ ինքն իրմով արդէն իսկ արտադրողական, թէկուզ անուղղակի կերպով [...]: Ատկէ կը ծագի յատուկ գիտութեան մը անհրաժեշտութիւնն ու գաղափարը, գիտութեան մը՝ որուն պաշտօնն է բոլոր գիտութիւններուն եւ գերակայ արուեստներուն միութիւնը եւ տարբերութիւնը որոշադրել:¹⁰

Զափազանց կարեւոր էջ մըն է այս մէկը, որուն մէջ Ֆ. Շլէկըլ կը սահմանէ ինչ որ պիտի ուզէինք կոչել ֆննադատութեան կոպերնիկեան յեղափոխութիւնը. որուն հետեւանքով՝ ֆննադատութիւնը կը դառնայ ապագայ գրականութեան հնարաւորութեան պայմանը: Այս յեղափոխութիւնը զուգահեռ կ'ընթանայ ուրիշ յեղափոխութեան մը հետ, որուն հետեւանքով բանաստեղծութիւնը կը սկսի կազմուիլ որպէս «բանաստեղծութեան բանաստեղծութիւն», այսինքն նաեւ՝ որպէս ֆննադատական բանաստեղծութիւն: Երկու շարժընթացները զուգահեռ չեն միայն, խորքին մէջ՝ կը նոյնանան մէկը միւսին հետ: Այսպէս է, որ Ֆ. Շլէկըլ կը յայտարարէր, ինչպէս տեսանք, որ վէպի տեսարանութիւնը (այսինքն վիպապաշտ բանաստեղծութեան իրագործումի ձեւական եղանակը) իր կարգին պիտի ըլլար վէպ:

Քննադատական գործողութիւնը, կ'ըսէ Վալթեր Պէնիամին, այդ հասկացողութիւնն է որուն միջոցաւ «արուեստի երկին սահմանափակումը համակարգայնօրէն յարաբերութեան մէջ դրուած է արուեստի անհունութեան հետ»¹¹: Քննադատական գործողութիւնն է, որ երկին առջեւ կը բանայ անոր ինքնուրոյն անսահմանութիւնը եւ զայն կը

¹⁰ F. Schlegel, *Kritische Schriften*, էջ 424-425: Տե՛ս նաեւ Mme de Staël, *De l'Allemagne*, էջ 130: «La littérature allemande est peut-être la seule qui ait commencé par la critique», «Գերմանական գրականութիւնը միակն է թերեւս որ սկսած ըլլայ ֆննադատութեամբ»:

¹¹ W. Benjamin, *Der Begriff der Kunstkritik in der deutschen Romantik* (Գեղարուեստական ֆննադատութեան յղացքը գերմանական Վիպապաշտութեան մօտ), Suhrkamp, 1973, էջ 62, *Werke*, vol. I, էջ 67: «Die Kritik ist also das Medium, in dem sich die Begrenztheit des einzelnen Werkes methodisch auf die Unendlichkeit der Kunst bezieht und endlich in sie übergeführt wird...» «Քննադատութիւնը այն շրջավայրն է, ուր արուեստի գործին սահմանափակութիւնը համակարգայնօրէն յարաբերութեան մէջ դրուած է արուեստի անհունութեան հետ եւ վերջապէս փոխադրուած անոր մէջ...»:

գետեղէ այդ անսահմանութեան ծիրէն ներս: Այն շարժընթացն է, որուն միջոցաւ երկը կը դառնայ «հաւատարիմ ինքն իրեն հանդէպ, ամէն կէտի վրայ՝ հաւասար ինքն իրեն եւ սակայն ինքզինք գերազանցող»¹²: Եւ այդ իմաստով է, որ Ֆ. Շլէկըլը կրնար նաեւ ըսել.

Ո՛չ մէկ գրականութիւն կրնայ դիմանալ ժամանակին առանց ֆննադատութեան:¹³

Երկէն առաջ եւ երկէն ետք իր գետեղումով, ֆննադատութիւնը երկի կարողականացման եղանակն է: Այս առումով է, որ *Վիլհելմ Մայստըրի* մասին Ֆ. Շլէկըլի գրած աշխատասիրութիւնը Übermeister մըն է, այդ երկին «առասպելական փոփոխակ»ը: Առասպելական է որովհետեւ վէպը համակարգայնօրէն յարաբերութեան մէջ կը դնէ Գաղափարին հետ, որուն անկատար իրագործումն է ան միայն: Առասպելական է նաեւ այն առումով, որ կ'ուզէ երեւան քերել անոր խորհրդանշական իմաստին վրայ իր կնիքը դրոշմող «անսահման նշանակութիւն»ը: Շլէկըլեան ֆննադատութիւնը ոչի՛նչ կ'ուզէ գիտնալ Կէօթի վէպին իրապաշտ տարողութեան մասին, որ գայն կրնար կապել օրինակ՝ ԺԸ. դարու անգլիալեզու վիպական աւանդութեան: Եւ երբ Նովալիս կ'ընդգգայ, որ Wilhelm Meisterի իմաստը կարելի ըլլար թերեւս փնտռել այդ ուղղութեամբ (ըսենք՝ իր բովանդակութեան ուշադրութիւն դարձնելով), անմիջապէս կը դատապարտէ լման երկը: Նոյնպէս, Լեսինկին նուիրուած Ֆ. Շլէկըլի աշխատանքը չ'ուսումնասիրեր իրական եւ պատմական Լեսինկը, այլ կը գրադի միայն «ձրգտումնային» Լեսինկով մը, այսինքն այն ամէն ինչով՝ որ այդ հեղինակին մօտ կրնայ «ապագայի կոտորակներ»ու դեր կատարել:

Արդ, նկարագրուած շարժընթացը, որ երկին անմիջական տուեալները մէկ ֆով կը ձգէ ու երկը կը վերափոխէ արուեստի Ամբողջին մէջ, ծանօթ է մեզի արդէն իսկ. նոյն գործողութիւնն է, որ նկարագրուեցաւ ի հարկէ Նովալիսի պարագային, առասպելական թարգմանութեան անունին տակ: Ինչպէ՞ս կ'ըլլայ ուրեմն, որ ան գրեթէ միշտ կը յայտնուի որպէս ֆննադատական գործողութիւն: Պատասխանելու

¹² F. Schlegel, *Kritische Schriften*, էջ 58: «Gebildet ist ein Werk, wenn es überall scharf begrenzt, innerhalb der Grenzen aber grenzenlos und unerschöpflich ist, wenn es sich selbst ganz treu, überall gleich und doch über sich selbst erhaben ist.»

¹³ AL, էջ 410: Առնուած է Շլէկըլի 1804ին գրած յառաջաբանէն, Լեսինկի գործերէն ծաղկափաղի մը որպէս մուտք հրամցուած, «Քննադատութեան էութիւնը» վերնագրով:

համար այս հարցումին, նախ եւ առաջ պէտք է նկատի առնել հետեւեալը. «հասկացողութիւն» ստորոգութիւնը ի գօրու է նոյժան թարգմանութեան, որքան՝ ֆննադատութեան համար: Յիշենք Ֆ. Շլէկըլի ըսածը.

Որպէսզի գիտնայ հնադարեանը կատարելապէս թարգմանել արդիականի, թարգմանիչը պէտք է տիրապետէ այս վերջինին ա՛յն աստիճան, որ ունենայ ամէն ինչ արդիականով իրագործելու կարողութիւնը: Բայց միեւնոյն ժամանակ՝ պէտք է հասկնայ առաջինը ա՛յն աստիճան, որ կարենայ գայն ոչ միայն նմանակել, այլեւ վերստեղծել:¹⁴

Երբ վերը մէջբերուած կոտորակի մը մէջ՝ Ֆ. Շլէկըլ կը յայտարարէ, թէ թարգմանութիւնները «բանասիրական միմոսութիւն»ներ են, գանոնք կը ներառնէ բանասիրական ընդհանուր կալուածի մը մէջ, նոյնժան որքան «ծանօթագրութիւններ»ը եւ «մեկնութիւններ»ը, այսինքն՝ բուն «ֆննադատական սեռեր»ը: Հակառակ ուղղութեամբ, Աթէնէոսի թիւ 287 կոտորակը իրարու կը հաւասարեցնէ ֆննադատութիւն եւ թարգմանութիւն.

Հեղինակի մը նկատմամբ ունեցած հասկացողութիւնս ցոյց կու տամ այն ատեն միայն՝ երբ կրնամ գործել իր իսկ մտքին մէջ: Այսինքն՝ երբ կարող եմ գայն թարգմանելու եւ զանազան ձեւերով փոխակերպելու, առանց անոր անհատականութիւնը որեւէ ձեւով նսեմացնելու:¹⁵

Ահա վերստին Նովալիսի «ոգեկան միմոսութիւն»ը, որ ի գօրու է նոյնժան թարգմանիչին, որքան՝ ֆննադատին համար, քանի որ երկուքն ալ պէտք է հակին օտար գրութեան մը վրայ եւ գայն «վերակառուցեն»: Թարգմանիչի պարագային, ճշմարտութիւնը այն է սակայն, որ գրուածքը միաժամանակ այլ է եւ օտար: Բայց այդ գատորոշումը ծանր չի կշռեր ֆննադատ-բանասէրի աչքին, որ դէմ յանդիման կը գտնուի հնադարեան գրուածքներու հետ: Եթէ ճիշտ է, որ երկի վերակառուցող նմանակութեան նպատակն է՝ անոր «գուտ եւ աւարտուն

¹⁴ F. Schlegel, *Kritische Schriften*, էջ 71:

¹⁵ AL, էջ 140: Աթէնէոսի այս թիւ 287 կոտորակը Նովալիսին գրիչէն ելած է: Սկզբնապէս «Բեղմնավոշի» շարքին մաս կը կազմէր: Շլէկըլ գայն զեղչած է այդ շարքէն եւ գետեղած ընդհանուր (եւ առանց հեղինակի անունի տպուած) կոտորակներու շարքին մէջ: Տե՛ս Նովալիս, *Werke*, հատոր Ա., էջ 315. «Nur dann zeigt ich, daß ich einen Schriftsteller verstanden habe, wenn ich in seinem Geiste handeln kann, wenn ich ihn, ohne seine Individualität zu schmälern, überstetzen und mannigfach verändern kann»:

բնոյթ»ը վերբերել, այն ատեն տարակոյս չկայ որ ֆննադատութիւնը, ըլլալով հանդերձ ըստ էութեան՝ նոյնանման թարգմանութեան հետ, այսուամենայնիւ զայն կը գերազանցէ, քանի որ ան ուրիշ բան չէ եթէ ոչ այդ վերբերումի շարժընթացը, որ բարձրացած է գուտ ինքնագիտակից մակարդակի. ուրիշ բան չէ եթէ ոչ արուեստի երկ, որուն բովանդակութիւնը արուեստի երկին զանցումն ու գերազանցումն է, անոր էանիւրը: Մինչ այդ, թարգմանութիւնը է՝ ու կը մնայ միջլեզուական արարք մը: Ճիշդ է, որ ան կ'ազատէ երկը իր սկզբնական նիւթականութենէն, բայց նոյն պահուն իսկ՝ զայն կը ներսուզէ այլ լեզուի մը փորձառական նիւթականութեան մէջ: Ճիշդ է վերստին, որ երբ իր մայրենի լեզուէն պոկուած երկը կը վերամարմնաւորուի այլ լեզուի մը մէջ, տեսակ մը կայծկլտացում տեղի կ'ունենայ, որուն ընդմէջէն կարելի կ'ըլլայ կանխագուշակել թէ ի՛նչ պիտի ըլլար ան իր գուտ սարերֆին մէջ, այսաշխարհային լեզուներէն շատ հեռու, Ոգիի եթերային ու թափանցկուն լեզուին մէջ: Ահա խտեպաշտ տեսակէտ մը, որուն համար իրական լեզուն Ոգիին ճիշդ միջոցն ու շրջավայրը չէ, եւ ուր Վիպապաշտութիւնը կը միանայ Հէկլըիին: Բայց այնպէս՝ ինչպէս վերջինիս մօտ փիլիսոփայութիւնը կը գերազանցէ բանաստեղծութիւնը, նոյնպէս Աթէնէոսի խմբակին մօտ, ֆննադատութիւնը կը գերազանցէ թարգմանութիւնը: Նոյն բանը կարելի է ըսել այլ ձեւով. ֆննադատութեան երկու երեսները՝ անդրանցականն ու փորձականը, սահմանափակն ու ընդհանրացածը, ներքինն ու արտաքինը աւարտուն ֆննադատական գրուածքին մէջ կարծէք կը միախառնուին, քանի որ վերջինս նոյնքան երկի Գաղափարին վերբերումն է, որքան՝ ֆննադատութեան ինքնատեսաբանութիւնն է «փոքր արուեստի գործ»¹⁶: Ինչ որ կ'առաջնորդէ այն յարակարծական եզրակացութեան, որ ինչպէս կ'ըսէ Վալթեր Պէնիամին՝ «վիպապաշտ արուեստին մէջ՝ ֆննադատութիւնը հնարաւոր ու անհրաժեշտ չէ միայն. անխուսափելի յարակարծիք մը կայ իրենց տեսաբանութեան մէջ, ուր ֆննադատութիւնը աւելի արժեւորուած է քան երկը»¹⁷: Թարգմանութեան ստորա-

¹⁶ Այսպէս կը սահմանուի «Կոտորակ»ը Ֆ.Շլէկլըի կողմէ: Տե՛ս AL էջ 126, F.Schlegel, *Kritische Schriften*, էջ 45. «Ein Fragment muß gleich einem kleinen Kunstwerke von der umgebenden Welt ganz abgesondert und in sich selbst vollendet sein wie ein Igel.» («Կոտորակ մը, փոքր արուեստի գործի մը նման, պէտք է ամբողջովին առանձնացած ըլլայ շրջակայ աշխարհէն եւ ինքն իր մէջ ամբողջացած, ոգնի մը նման»):

¹⁷ Walter Benjamin, *Werke* (Երկեր), I, 1, Suhrkamp, 1974, էջ 119, *Der Begriff der Kunstkritik...*, էջ 113: Տե՛ս նաեւ Ֆրանսացի բանաստեղծ Լաթէամոնին ըսածը. «Les jugements sur la poésie ont plus de valeur que la poésie. Ils sont la

դաս կարգավիճակն ալ կարելի է հետեւցնել հոս այն իրողութենէն, որ թանձրացեալ թարգմանութեան մը մէջ՝ անդրանցական պահը (այսինքն «թարգմանութիւն»ը որուն միջոցաւ երկը կը բարձրանայ ինքն իրմէ վեր, իր հեղինակէն, իր նիւթականութենէն, իր սեփական լեզուէն եւ նոյնիսկ բնական լեզուականութենէն վեր) չի՛ գոյանար նոյնքան գուտ ու վերջնական կերպով որքան ֆենադատութենէն ներս: Թարգմանելը միշտ *հնարաւոր* է շնորհիւ երկի կառոյցին որպէս երկ, բայց անդրանցականօրէն *անհրաժեշտ* չէ ան երկին ու երկի կառոյցին: Հետեւելով Պէնիամիսին եւ իրեն հետ խտեպաշտ սրամախոտութեան սահմանագիծին հասցնելով իրերու այս դրութիւնը, կըրնանք ըսել որ ֆենադատական երկը միաժամանակ հնարաւոր է, անհրաժեշտ է ու գոյարանականօրէն գերազանց է բնագիրին նկատմամբ, ըստ այն օրէնքին՝ որուն համաձայն երկրորդ (կամ աւելի բարձր) կարողութեան բարձրացումը տուեալը կը գերազանցէ առաջին կարողութեամբ սրամաղբելի որեւէ տուեալ: Նոյն օրէնքին համաձայն՝ թարգմանութիւնն ալ հնարաւոր է ու կը գերազանցէ բնօրինակը, *բայց անոր կը պակսի ֆենադատութեան խոր անհրաժեշտութիւնը*: Վիպապաշտ բանասիրութեան կարողականացնող ոլորտին մէջ, թարգմանութիւնը ստորադաս սեռ մըն է, նոյնիսկ եթէ Նովալիս պահ մը ֆերթոզական-ֆենադատական գերագոյն գործողութիւնը կոչած է «թարգմանութիւն», տարուելով հաւանաբար նոյնքան ժամանակաւոր «համաֆենադատութենէ» մը Ա.Վ. Շէկլըիին հետ, որ այդ օրերուն միջըրնուած էր Շէյխսիիր թարգմանելու սփանչելի բայց փորձառական աշխատանքին մէջ:

Թարգմանութիւնը շահաւոր դուրս չ'ելլեր ուրեմն, երբ իր սահմանումը կը գուգադիպի ֆենադատութեան սահմանումին: Կը տեղափոխուի, գոյարանական առումով երկրորդ կարգի արտադրանքի կը վերածուի (այն աստիճան՝ որ կոտորակային գրելակերպի ոլորտէն ներս իր գրական հնարաւորութիւնները կ'անգիտացուին, մինչդեռ ֆենադատութեան հնարաւորութիւնները լիովին նանչցուած ու ընդունուած են), կը պարտկուի վերը նշուած առումով, եւ սակայն իր գործողութեան դաշտը չի տարբերիր ֆենադատութեան դաշտէն. երկու պարագաներուն ալ՝ «գիտութեան եւ արուեստի զարգացման իրենց նպաստը բերած» անուններն են Շէյխսիիր, Տանթէ, Գալտերոն, Սեր-

philosophie de la poésie» (Բանաստեղծութեան մասին դատումները աւելի արժէք ունին քան բանաստեղծութիւնը: Անոնք բանաստեղծութեան փիլիսոփայութիւնն են): Lautréamont, Poésies II, *Oeuvres complètes*, Garnier-Flammarion, Փարիզ, էջ 289:

վանտէս, եւ ասոնց նմանները: Բայց հոս եւս, ինչպէս նկատած էր Պէնիամին, Վիպապաշտներու թարգմանական ծրագիրը իր օրէնքը կը ֆաղէ այլ տեղէ, ամբողջովին ու յառաջագունէ որոշադրուած է ֆենադատական ծրագիրին ընդմէջէն: Անխուսափելի վերջնարարը այն կ'ըլլայ, որ երբ չկայ թարգմանական միջլեզուական եւ միջմշակութային փոխանակման շուրջ որեւէ տեսաբանութիւն (եւ հակառակ անոր, որ Հերտլըր, Կէօթէ եւ Հումպոլտ այդպիսի փոխանակում մը ունէին ի մտի), թարգմանական արարքը անխուսափելիօրէն կը նգմուի ֆերթողական ստեղծագործութեան եւ ֆենադատական «վերակառուցում»ի արարքներէն:

Պէտք է սակայն շեշտը դնել այն իրողութեան վրայ, որ այս իտէպաշտ հեռանկարէն իսկ մեկնելով՝ Վիպապաշտները գիտցած են ցոյց տալ այն խոր յարաբերութիւնը, որ երկը որպէս երկ կը կապէ թարգմանութեան (եւ ֆենադատութեան): Այդ յարաբերութեան էութիւնը այն է, որ երկը ինք՝ հնարաւոր կը դարձնէ թարգմանութիւնը, շնորհիւ գինի լեզուին առնչող եւ լեզուէն տրոհող պրկումին (կամ լեզուին հետ միաձուլումի եւ լեզուէն հեռաւորումի իր կարգավիճակին): Երկը մինչեւ իսկ կը պահանջէ թարգմանութիւնը, ներյատուկ պահանջով մը, եւ առանել եւս՝ գայն կը դարձնէ պատմականօրէն իմաստալից գործողութիւն մը, լեզուական, մշակութային, ինչպէս հոգեբանական առումով: Այս յարաբերութիւնը յատուկ է երկին որպէս երկ, ինչ որ ալ ըլլան երկերու այլապէս մշակած բազմազան յարաբերութիւնները իրենց լեզուներուն եւ Լեզուին հետ ընդհանրապէս: Երկը այն լեզուական արսադրութիւնն է, որ թարգմանուելու սահմանուած է ու կը վերակոչէ թարգմանութիւնը իբրեւ ուրոյն հակատագիր: Այդ ներքին սահմանումին, այդ կոչումին պիտի տանք առժամապէս *թարգմանելիութիւն* յորջորջումը: Թարգմանելիութեան այսպէս սահմանուած յղացքը հարկ է զատորոշել սովորական առումով ըմբռնուած կամ լեզուարաններու ջանքերով որոշուելիք թարգմանելիութենէն: Վերջինս իրականութիւն մըն է: Լեզուները, այո, կը թարգմանուին, հակառակ անոր որ թարգմանելիութեան դաշտը ծայրէ ծայր պաշարած է անթարգմանելիութեան սուեայլներով: Լեզուարանական անթարգմանելիութիւնը կը կայանայ այն իրողութեան մէջ, որ ամէն լեզու կը տարբերի միւսներէն: Իսկ լեզուարանական թարգմանելիութիւնը՝ անոր մէջ, որ ամէն լեզու վերջին հաշուով կը մասնակցի ընդհանուր լեզուականութեան: Ուրկէ կարելի է հետեցնել, որ այս ձեւով ըմբռնուած՝ թարգմանելիութիւն եւ անթարգմանելիութիւն յարաբերական յղացքներ են:

Բայց գրական թարգմանելիութիւնը ուրիշ բան է, նոյնիսկ եթէ ընդունինք որ գրական թարգմանութիւնն ալ կը դիմագրաւ լեզուաբանական թարգմանելիութեան (եւ անթարգմանելիութեան) հարցերը: Իր էութիւնը կը կայանայ անոր մէջ, որ երբ երկը կը յայտնուի ու կը հաստատէ ինքզինք որպէս երկ՝ իր լեզուին հետ կը պահէ կամ կը յարգէ որոշ *հեռաւորութիւն* մը: Չայն որպէս լեզուական, մշակութային եւ գրական *նորութիւն* կազմաւորողը նոյն այդ հեռաւորութիւնն է, որ կարելի կը դարձնէ անոր թարգմանութիւնը ուրիշ լեզուի մը եւ միեւնոյն ասեմ՝ այդ թարգմանութիւնն իսկ կը դարձնէ անհրաժեշտ ու էական: Նորէն Շլէկըլի «ընդարձակ շրջապտոյտ»ի գաղափարն է: Մէկ կողմէ՝ թարգմանութիւնը դուրս է երկէն, երկը կրնայ գոյանալ առանց անոր: Միւս կողմէ՝ թարգմանութեամբ է որ երկը կը կատարելագործուի, կը մղուի ինքն իրմէ անդին, բայց այդ «օտարում»ը արդէն իսկ նախագծուած է երկի յարաբերութեան մէջ իր մայր լեզուին հետ: Երկին ծննդական օտարութիւնը կը կրկնապատկուի օտար լեզուին մէջ իր (առաւել) օտարութեամբ: Թարգմանութիւնը երկին համար ի հարկէ իսկական կերպարանափոխութիւն մըն է, վաւերական *Veränderung* մը, եւ ա՛յ աւելի՛՝ երբ այդ փոխակերպութիւնը հաւատարմութեամբ ու «գրական» ձեւով կատարուած է: Տեղն է ըսելու, որ անհաւատարիմ թարգմանութիւնը պարզապէս կը ջնջէ, ոչինչի կը հաւասարեցնէ ամբողջ այս տրամախոհութիւնը: Նովալիսին կողմէ զարգացուած սեփականի-օտարի տեսութիւնը, ինչպէս խորհուրդի վիճակին (այսինքն նաեւ՝ օտարութեան, ծանօթի եւ անծանօթի փոխադարձ ներթափանցումի վիճակին) բարձրացումի տեսութիւնը կը յղեն կերպարանափոխութեան այս շարժընթացին եւ սխալ չէ ըսել որ բարձրագոյն թարգմանութիւնները «առասպելական» եւ «փոխակերպող» հանգամանք կը կրեն: Այդ շարժումը որուն ընդմէջէն երկը կը դառնայ «առասպելական» իր մեկնակէտը ունի գործին մէջ իսկ: *Երկը այն արտադրանքն է, որուն միջոցաւ թարգմանութիւնը կը վերածուի իմաստալից գործունէութեան մը*: Այս երեւոյթը հաստատ կը դառնայ երբ պահ մը քննենք ինչ որ հակադարձաբար կը պատահի (կամ չի պատահիր) միւս թարգմանութիւններուն պարագային, անոնց՝ որոնք գործ չունին երկերու հետ (գրական, քննադատական, կրօնական, փիլիսոփայական երկերու), այլ գրուածներու հետ որոնք կը պատկանին մարդկային փոխանակութեան տարրեր կալուածներու, կամ այդ տարրեր մարգերուն խաթարումի ենթարկուած աստիճաններուն (ուր չկայ ինքնագիր արտադրութեան որեւէ յաւակնութիւն): Այդպիսի պարագաներու, թարգմանութիւնը կրնայ ըլլալ դիրքին կամ դժուար թեքնիք իմաստով մը. իրողութիւն այն է, որ թարգմանիչին դէմ յան-

դիման գտնուող այդ տեսակի գրուածքները կամ չեն դիմադրեր լեզուական առումով (անսխալ են, բայց առանց խորքի), կամ ալ պարզապէս «գէշ գրուած» են, այսինքն՝ լեզուին հետ սովորական յարաբերութեան չափանիշներէն ետ կը մնան ու Քարգամնիչէն կը պահանջեն վերաշարադրութեան աշխատանք մը, որպէսզի փոխանցուի բնագիրին կողմէ դժուարաւ փոխանցուած իմաստը: Այս երկու պարագաներուն, Քարգամնութիւնը չի հանդիպիր բնագիրին մէջ արձանագրուած անհրաժեշտութեան մը: Կը կատարուի մարդկային փոխանակութեան եւ հաղորդակցութեան պէտքերուն համաձայն: Կը դադրի *նշանակալից ըլլալէ որպէս իւրայատուկ ու իր իւրայատկութիւնը ինքն իրմէ ֆաղող արարք*: Ճիշդ է, մէկ լեզուէն միւսը իմաստ մը կ'անցնի, այսպէս թէ այնպէս, բայց այդ ստորոջը կը մնայ յարմարեցումի մակարդակին, չ'անցնիք այլակերպութեան աստիճանին: Այս տեսակի գրուածքներու Քարգամնութիւնը, ըլլայ ան բառացի Քարգամնութիւն թէ *rewriting*ի առաւել կամ նուազ բացայայտ տեսակ մը, բնագիրին մէջ չի հանդիպիր հիմնական *դիմադրութեան* մը: Երկի մը պարագային, հակառակն է որ կը պատահի: Անոր ցուցաբերած անսահման դիմադրութիւնը հանդէպ Քարգամնութեան (որուն պահանջը եւ հնարաւորութիւնը սակայն՝ երկէն իսկ կը բխին) կ'օժտէ Քարգամնութիւնը նոյնան անսահման իմաստով մը: Նոյն շարժումով է, ի հարկէ, որ երկը իր լեզուին մէջ կ'արմատանայ եւ անկէ կը ձեռքազատի, պարզելով իր Քարգամնելիութեան եւ անՔարգամնելիութեան յատուկ տարողունակութիւնը: Այլ խօսքով. որքան աւելի Քարգամնելի, այնքան աւելի անՔարգամնելի կ'ըլլայ: Այդ է երկին յարակարծիքներէն մէկը, որուն գուրահեռ պարագաներուն կը հանդիպինք ֆննադատութեան եւ մեկնագիտութեան մարգերէն ներս:

Այս մոլորեցնող իրականութեան նկարագրութիւնը տուած են Վիպապաշտները ինքնուրոյն ձեւով, որովհետեւ անընդմէջ կը մղուէին նոյն հարցադրումներէն. Ի՞նչ է երկ ըսուածը. եթէ երկը ամբողջացած միաւոր մըն է, ի՞նչ կը նշանակեն անոր շուրջ վիտացող երկրորդ մակարդակի գրուածքներու՝ նոթերու, նշմարներու, հատուածներու, ֆննադատութիւններու, մեկնութիւններու, մէջբերումներու, Քարգամնութիւններու այս «բանասիրական» բազմապատկութիւնը. ի՞նչ կը նշանակեն երկէն վերջ կամ անկէ առաջ եկող գրութիւններու այս բազմազան շրջանակները, որոնք երբեմն կարծէք երկէն կը ֆաղեն իրենց սնունդը մակարոյծներու նման, երբեմն ալ՝ անոր երկարած գումն են, անոր զանցումը դէպի գլխապտոյտ պատճառող նոր անջրպետներ: Ի՞նչ են այդ գրուածքները, որոնք երբեմն կը լուսա-

բանեն երկը, երբեմն՝ մթագնութիւն մը կը ստեղծեն անոր շուրջ, երբեմն ալ՝ երկուքը միաժամանակ: Ի՞նչ է այս բազմա-գրականութիւնը, որ ընթերցումով կը ծնի երկերուն շուրջ եւ երբեմն ալ ծնունդ կու տայ երկերու: Չկա՞յ արդեօք երկ մը, երկի տեսակ մը, որ իր անհունութեամբ ու բազմակիութեամբ՝ կարենար իր մէջ պարփակել սրդէն իսկ, համայնագիտարանային ձեւով, գրականութեան շուրջ անող այդ գեր-գրականութիւնը: Այս է հարցումներու շարանը, գոր Իենայի Վիպապաշտները զարգացուցած են յանախանքի հասնող մտասեւեռումով: Վերստին ձեռք առնել այդ հարցումները, զանոնք ազատագրել հայեցախոհական ոլորտէն որ եղած է Վիպապաշտներուն մթնոլորտը, ահա՛ ցանկութիւնը գոր կ'արթնցնէ մեր մէջ գրականութեան իրենց տեսարանութիւնը, որպէս հակազդեցութիւն այդ տեսարանութեան առթած երեսկայական յափշտակութեան դէմ: Հակահանել անոր կը նշանակէ նաեւ անոր մտահայեցողները ազատել Իտէպաշտութեան ոլորտէն, զանոնք արձանագրել եւ արձակել լեզուի եւ մշակոյթի ոլորտներուն մէջ, այն ոլորտներուն՝ որոնց մօտեցած են Կէօթէ, Հերտըր, Հումպոլտ, Շլայըրմախըր, առանց սակայն կարեւորութեամբ Վիպապաշտներուն յարուցած բազմաթիւ հարցերը բանաձեւել նոյն փիլիսոփայական ընդարձակութեամբ: Չեն կրցած մանուանդ պատշաճ բանաձեւում մը տալ հարցումներու հարցումին, որուն հպանցիկ ձեւով միայն անդրադարձանք ներկայ էջերուն մէջ. ի՞նչն է որ երկին մէջ՝ կարելի, անհրաժեշտ եւ իմաստալից կը դարձնէ թարգմանութիւնը, զայն վերածելով նոյն ատեն աւելորդ, անհեթեթ ու անկարելի ձեռնարկի, եւ զայն բարձրացնելով միաժամանակ գրական եւ լեզուական գործառնութեան գերազանց անտեղիքներէն՝ *ուտոպիաներէն* մէկուն մակարդակին: Ի՞նչ կը նշանակէ, իտէպաշտ տրամախոհութենէն անդին, «կարողականացում»ի այդ շարժումը, որ կը սկսի երկով ու կը շարունակուի երկնիւղ ընթացքով մը՝ քննադատութեամբ ու թարգմանութեամբ: Եթէ նիշդ է, որ այդ կարողականացումը «անդրադարձում» մըն է, ի՞նչ առնչութիւն կայ Վիպապաշտ «անդրադարձում»ին եւ օրինակ Կէօթէական «ցոլացում»ին միջեւ, որուն մէջ երկը կը վերագտնէ իր երիտասարդութիւնը, թարմութիւնը, կենսաւետութիւնը: Իսկապէս կարելի՞ է երկը որպէս երկ նշանաբանող եւ թարգմանութեան հնարաւորութեան ոլորտը բացող այդ *հեռաւորումը* յատկանշել ինչպէս կ'ընէին Վիպապաշտները: Կարելի՞ է զայն իր կարգին թարգմանութիւն կոչել: